

## ԱԶԳԱՅԻՆ

Հայք և Հայաստան :

Ա.

Որչափ որ քաղցր կու գայ մարդուս՝  
օտարին բերնէն ելած գովութիւնը,  
այնչափ ալ մտածութեան առիթ մըն է  
տուած պարսաւը : Իրաւ է որ նախա-  
պաշարմունքը, լաւ չճանչնալը և վեր՚ի  
վերանց քննութիւնն ու ծուռ աղքիւնե-  
րը կրնան օտարին դատաստանը շատ չա-  
փաւորել, բայց ոչ երբէք արհամարհելի  
պիտի սեպուի Ճմարասափիրի մը առջեւ :  
Ի յսպէս համարելու է նաև օտարի մը՝  
ազգի մը վրայ ըրած դիտողութիւննե-  
րը : Իրաւ մեր ազգին վրայ գրող Եւ-  
րոպացւոց մէջ շատ ծուռ և անհաւա-  
նական դատաստաններ կան, բայց կան  
անոնց հետն ու մէջ՝ նաև գիտնալու և  
անդրադառնալու Ճմարատութիւններալ,  
զորոնք կը փափաքինք որ ազգերնիս ալ  
ճանչնար, ու իրեն քննութեան նիւթն  
ըներ, որով և ’ի բազումն օգտուեր, և  
ոչ թէ արհամարհութեամբ անցներ  
կամ անարգեր իր մէկ քանի լսածէն  
կամ կարդացածէն ընդհանուր մը հե-  
տեւցընելով՝ թէ օտարազգեաց մեր վր-  
րայ գրածները ծուռ են ու սիրալ. վասն  
զի որչափ որ առջի ժամանակներու տը-  
դիտութիւնը՝ նոյն ատենի հեղինակնե-  
րու գրութեան վրայ ազգած ալ է նէ,  
սակայն այս վերջի ժամանակներուս ան-  
խոնջ խուզարկութիւններուն առջեւ՝ Հայն  
ալ իր պարծանքներովն ու թերութիւն-  
ներովը, ըստ բաւականի և ըստ հմտու-  
թեան մատենագրաց, ’ի հանդէս առ-  
նուած է, և շատ անգամ ուղղատես  
դատաստաններու ալ նիւթ եղած :  
Ո՞ւնք ասոնցմէ երբեմն երբեմն թարգ-  
մաննենք անխտիր՝ մեր ընթերցողաց ա-  
ւելի կարեոր սեպած հատուածնիս՝ ազ-  
գերնուս գիտութեը և օգտին համար :  
Ի յս անգամու զրած հատուածնիս  
Եղուարդ՝ արդոնբազմահմուտ Իրազ-  
զիացւոյն է, 1839ին զրած : Համառօտ՝

բայց ըստ բաւականին Ճիշդ տեղեկու-  
թիւն մը կու տայ Հայաստան աշխար-  
հին և իրեն բնակչացը վրայ : Օ ար-  
մանալի է մանաւանդ իր մեր ազգին  
վրայ ցուցուցած սէրն ու համարումը .  
որուն համար պէտք է մենք ալ երախ.  
տագիտութեամբ մը ներենք իր մէկ  
քանի անձգութեանցը, ինչպէս են օ-  
րինակի համար Հապանին համար ըստ  
ծը, Ա անայ հիւսիսային կողմի բնական  
լեռը՝ ամիրամայ ձեռագործ համարե-  
լը, մեր ազգին թուոյն, սովորութեան  
ցը վրայ ըստածները, և այն . դարձեալ  
հեղինակին յիշած արմաւենին ու կի-  
տրոնի ծառն չենք գիտեր թէ Հայա-  
տանի մէջ ուր կը գտնուին :

## ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստան երկիրը պէտք չէ անտար-  
բերաբար մը Հաճկաց, Պարսից և փոքր  
Շիոյ գաւառներուն մեծ մասին հետ  
շփոթել խառնել. վասն զի թէ որ պատ-  
մութեան կողմանէ զինքը մտածենք՝  
կը տեմնենք որ մեծամեծ յիշատակաց  
արժանի դէպքերու թատր մը եղած է :  
Պէտք է որ աշխարհքիս տարեգրու-  
թեանցը մէջ Հայաստանի անունը բո-  
լոր մէկալուրիշ երկիրներէն առաջ յի-  
շատակուի, որովհետեւ աւանդութեանց  
նայելով, ինքն Հայաստան մարդկու-  
թեան ազգի առաջին խանձարուբքն ե-  
ղած է, օթեւան մեր նախածնողաց և  
երկրաւոր գրախտը : Նքը դարձեալ  
առաջին երկիրն եղաւ զօր ջրհեղեղէն  
ետքն ալ մարդուս ոտքը կոխեց . վասն  
զի ըստ հաւանականագոյն կարծեաց՝  
երբ ջրհեղեղին ջուրերը սկսան ցած-  
նալ՝ Եսայ տապանը հայկական Շա-  
րատ լերան բարձր գագաթին վրայ  
հանգչեցաւ, զոր բնակիչքը դեռ ին-  
չուան հիմա բարձրի լու կը կոչեն, և  
որուն վրայ, ինչպէս տեղացիք կը հա-  
տատեն, սրբակրօն Ճգնաւորներ Հա-  
պանին սրբազն մասունքներէն միշտ  
կը պահեն, որն որ յաւիտենական սառե-  
րու տակ դեռ անսապական կը կենայ :  
Ի յսպէս շքեղ կերպով մը սուրբ

զրոց պատմութեանցը հետ կապուած ըլլալէն զատ, Հայաստան աշխարհը արտաքին պատմութեանց մէջ ալ ոչ ինչ նուազ երեւելի եղած է՝ Ը ամիրամէն սկսեալ մինչև 'ի Ա' իշրդատ։ Ի՞նկէ ետե ալ ինչ որ Հասմայեցւոց ինքնակալութեան, արեւելեան կայսերաց, ու բիւզանդական տէրութեան վրայ ատեն ատեն ցնցմունքներ եղան, Հայաստանու վրայ ալ ազգեցութիւննին թողուցին. Երբեմն օտար տէրանց տակը երբեմն ալ ազգային թագաւորներով կառավարուելով, Երբեմն ալ զատ զատ մանր իշխանութեաց բաժնուեցաւ։ Բայց ետքը Տաճկի ցեղին արեւելք հաստատուելէն յառաջ եկած յեղափոխութիւնները զինքը զարկին տակն ու վըրայ ըրին։ Աւ իր գիրքը մէկ կողմանէ Տաճկի երկրին ու մէկալ կողմանէ պարսիկներու մէջ իյնալով, Հայաստան երկու կողմանէ ալ ունեցած նախանձորդութեանց նպատակ եղաւ, որոնց վրայ աւելցաւ Երրորդ իշխանութիւնալ, Առուսաստան, որ այսօրուան օրս Հայկական սահմանագլուխներուն վրայ մէկալ երկու տէրութեանց ախոյեան կը կենայ։

Հիշատակարանները, որ զրաւոր պատմութեան ապացուցից նեցուկներն են, Հայաստանի մէջ չեն պակսիր, ու գեռ ինչուան հիմա կը կենան։ Աւ մանաւանդ Ը ամիրամայ մեծութեանն ու հանձարոյն թողած հետքերը շատ նշանաւոր են։ Հիմակուան Ա ան քաղքին, զորն որ հին ատեն Հայուլեզուով Ը ամիրամակերտ կը կոչէին, հիւսիսային կողմանէ լեռ մը բարձրացընելէն ետե, Ա սորւոց թագուհին հոն պալատներ և պարտէզներ շինեց, որոնց ամենաձոխնկարագրութիւն մը կու տայ Ե գարու Հայ ժամանակագիր մը, զոր հիմակուան քննութիւնները շատ շատ իբրև չափազանց կարենան մեղաղբել։ Ա ձեռագործները, որոնք Ա արեւունի հրաշալիքները կը յիշեցընեն, 'ի վերայ այսը ամենայնի Հայաստանի ամենէն փառաւոր աւերակները ասոնք չեն։ Ա նախնի Հայաստանեայց մայրաքաղաքներէն մէ-

կը, իր չորս կողմը պատող կրկնապարիապ պմինցն ու աշտարակներուն մեծամուր շինուածքովը ու իր բոլոր յատակը սփռած սիւներու փոշւովը, բեկորներովը, քանդակներովն ու խոյակներովը մարդուս միտքը սքանչացընելէն ետքը՝ կը թողու որ յապուշ կը թինք իր նախնի թագաւորաց արքունի պալատին վրայ, որ քաղքի մը պէս ընդարձակ է, յատակը ամենագեղեցիկ իւժանկար ծածկած, ու կէս մը փլած պատերուն ու կամարներու վրայ քանդակագործութեան արուեստին հրաշալիքներ կը տեսնուին . . . .

Բայց իր գէպքերուն ու ձեռակերտացընշանաւորութենէն զատ, Հայաստանի իր արտաքին տեսլեամբը յատկութիւններովն և ունեցած բնական ձիրքերովն ալ բաւական է մեր հետաքըրքը քրութիւնը շարժելու։ Տիարպէքիրի, Վիւրտիստանի, Ը իրուանայ, և Ա ըրաստանի մէջ տեղ Հայաստան բարձրագիր գաշտ մը կը ձեւացընէ, որուն չորս կողմերը ու մէջ տեղուանքը լեռներու գօտի կը բարձրանան, որոնց յաւիսենական ձիւներով ծածկուած գագաթներէն կը բղնին Տիգրիս և Ափրատ գետերը։ Ա մէն օդաբաժին, ամէն տեսակ տունկեր ու կենդանիներ, ամէն երկնային ու երկրաւոր օգերեսայթ ու ամէն բնութեան գեղեցկութիւնները Հայաստանու սահմաններուն մէջ կը պարունակուին։ Ա կարչական բացատրութիւնը ըսելով, այնպէս մը կ'երեւայ որ Ա պէրիս և Ա փիրիկէ իրենց սեփհական կերպարանքովն ու յատուկնկարագրութիւններովը՝ Հայաստանու մէջ եկած միացած ըլլան։ Հօն կը տեսնես արմաւենին եղենի ծառին հետ մէկտեղ, ընկուզենին կիտրոնի ծառին քով կեցած, և վայրագ արջերու աղաղակներուն առիւծը մանչմամբ կը պատասխանէ։

Ա յս փառաւոր երկրին մէջ բնակող ազգն ալ իր բարուցը ու իր հիմակուան սովորութիւններուն պատճառաւը՝ քընութեան արժանաւոր բան մըն է։

**Հայոց ազգը զրեթէ 1,700,000 հոգիի կը համնի, որ երկու առանձին մաս կը բնանք ըսել թէ կը բաժնուին : Ո՞էկ մասը Տաճկաց և Պարսից տուած նեղութիւններէն փախչելով, ու մէկալ կողմանէ բախտայոյզ շահախնդրութէնէ ձգուելով, Նրէից պէս ամէն աշխարհք ցրուած են : ( ) տար ազգաց մէջ յաճախնելովն ու վերաբերելովը, կամաց կամաց իրենց բնական, մտաւորական ու բարոյական գծագրութիւնները այլայլեցին : Ի այց բուն աս համաշխարհիկ ժողովրդեան ունեցած ձիրքն ու բնական պատրաստականութիւնը՝ կարգի կանոնի ձկուն ու տնտեսութեան ոգին է, ու վաճառականութեան ու ճարտարութեանց զարմանալի յաջողակութիւն մը, զորն որ միշտ պահեր է ու միշտ զարգացուցեր : Իսկ մէկալ մասը իրենց ծննդեան երկրին սիրովը, որն որ ընկճեալ ազգաց վրայ այնպէս կենդանի ու սրտաչարժ բան մըն է, իրենց պապերուն հայրենիքը մնացին, ուր որ զրեթէ առ հասարակ երկրագործութեան, վաճառականութեան, ճարտարութեան և արհեստից կը պարապին : Այս բուն Հայաստանցիք՝ ամեննեին անարատ պահեցին Հայոց ցեղին գեղեցիկ պատկերը . հասակին բարձր է և վայելուչ, դէմքերնին ազնուական և չնորհալի, բնաւորութիւննին քաղցր, մարդասէր և բարեզգեաց, ու կեանքերնին՝ նահապետական կենաց խիստ բայց սիրալիր պարզութեան մէջ կ'անցընեն :**

Հարսանեաց և թաղման հանդէսները, որոնց արարողութեանց մէջն է որ աւելի կերպով մը ամենայն ազգաց առանձնականութիւնը կ'երեւայ, Հայոց մէջ քանի մը շատ հետաքրքրական պարագաներով կը կատարուին : Երբ հարսնախօսութեան պայմանները կը լմբննան . . . որոշեալ օրը ազգականները բարեկամները ու երաժիշտներ փառաւորապէս ձիերու վրայ հեծած, եկեղեցի կու գան . մէջաեղը կը փայլի փեսան, երեսը արծաթահիւսքօղով մը գոյած որն որ ինչուան մէջքը կը համնի, իսկ հարսը քովը՝ նոյնպէս Ճերմակ քօ-

ղով մը գլխիկն ինչուան ոտքը ծածկուած, բաց ՚ի աչուլներէն : Հարմն ու փեսան աւած կ'անցնին երկայն երիզ՝ մը մէյ. մէկ ծայրէն բռնած . և այս երիզը այլաբանական նշան մըն է այն կապին որ քիչ մը ատենէն զիրենք պիտի միացընէ : Ա երջէն խել մը օր ինջոք և տօներ կ'ըլլան, ու այնպէսով կը լմբննայ հանդէսը :

Յուղարկաւորութեան ու թաղման հանդէսներն ալ աւելի անով զարմանալի են որ հիմկու ազգաց հետ շատ բանի մը մեծ նմանութիւն ունին այն տիսոր արարողութիւններուն մէջ . թաղմանէ ետև ինջոք մը կը պատրաստուի մեռլոյն տունը անոնց համար որոնք որ թաղման հանդիսակից էին, և Վկով տիացւոյն պէս ամենէն աղքատ ողորմելի Հայն ալ ունեցածը չունեցածը կու տայ, որպէս զի իրեններուն մէկին մեռլին թաղումը պատշաճ հանդիսով կատարուի :

### ԱՇԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Պոմպէա և Հերքուլանոն քաղաքները <sup>2</sup>:

Ուէ որ Վիսենէի մէջ այնչափ վնասներ պատճառեցան հրաբուղին լերանը բուրնկելէն, հապա թնչ եղած պիտի ըլլան Պոմպէա և Հերքուլանոն քաղաքաց բնակիցքը՝ որոնք այնչափ մօտիկ էին Վեսուվի : Տիտոս կայսրը այն մեծ թշուառութիւնը առիթ առաւ իր գըմած սրտին իննամքը և ժողովրդասէր բարքը ցուցընելու : Ո՞էկէն մասնաւոր անձինք որոշեց՝ որպէս զի կործանուած շէնքերը նորէն կանգնելու իննամք ունենան : Այս բաւական չէ . անձամբ ալ սիրտ կու տար լքելոց, և կարօտելոց կ'օգնէր . և անով իր կայսերութեան ժամանակ՝ այն խեղճ քաղաքաց թշուառ վիճակը կերպով մը լաւցաւ . իսկ առ Վզրիսնոսիւ՝ աւելի պայծառութե հասաւ : Վակայն Վրիստոսի 471թուին